




Մ Ա Յ Ա Կ Ա Ն Ց

Թիր 8

1890

Փետրուար 15

ԱՐԴԱՐ ԲՈՂՈՔ



Ասուծոյ մատամբ լարուած քթաւիկ
Մինչ վանդսկին մէջ կ երգէր խնարիկ,
Մարն ալ Զարէիին , իրիկուն առտու ,
Կըսէր . — Եմ բնշնիկ , խնարիկ ես պու .
Սակայն երբ լրուէր քաշնյու երգն առու ,
Զէ՛ր հանդուրժեր որ ձայն ելնի սրբու .

Եւ սաստէր : « — Լըսէ՛ , Զարէին , կա՞նգ առ , կա՞նզ ... : »

Այս բան Զարէիին ըլսելով գրկանի .

Անցեալ օր ժետով մ'անմեղ , անուշիկ ,

Հարցուց . — « Ես ի՞նչիք եմ մարիկ ... » — « Եմ ինուշիկ ... »

— « Երէ խուշիկ եմ , ինչո՞ւ բոլ չես , սաք .

Օք ինչիշիկ պէս խօսիմ անդադար ... : »

0.1.Փ.Ա.Ծ.Ա.Տ.

ԹՍԻՉՆ ԵՒ ԾՈՅԼԲ

Թոյլ ու հեշտաւէտ Պիտա պղտիկ քաղաքին մէջ, կ'ապրէր Մաւրիստանացի. մ'որ իւր հօր անուռամբ Սիտի Լաքտար կը կոչուէր և զոր քաղաքին բնակիչները ծոյլը մականուանած էին:

Պէտք է գիտնաք որ Մաւրիստանացիներն աշխարհիս ամենէն անհոգ մարդիկն են՝ Պիտացիները մանաւանդ. ասոր պատճառն անշուշտ այդ քաղաքին մէջ առաստութեամբ գանուող նարինջներու և անուշ լիմոններու հոտերն են: Բոլոր Պիտացիներուն մէջ ծուլութեան անհոգութեան մասին, Սիտի Լաքտարի ոտքին համնող չկար: Այս մեծարոյ անձըն իւր մոլութիւնը պաշտօնի մը բարձրութեան հասուցած էր: Ուրիշներ ասղնագործ, սրճարանապետ, նպարավաճառ են: Սիտի Լաքտար ծոյլ էր:

Իւր հօր մահուամբ, քաղաքին պարտէզներուն մօս պղտիկ պարտէզ մը ժառանգած էր, որ փլիլիած ճերմակ պատեր ունէր և մացառներով ծած կը ուած գուռ մը որ չէր գոցուէր, և որուն մէջ կային մէկ քանի թղենիներ, մէկ քանի աղամաթղենիներ ու խոտին մէջ փայլիլող երկու պայծառ առուներ: Հոն կ'անցնէր իւր կեանքը, գետինն ընկողմանած, անձայն, անշարժ, մօրուքը կարմիր մրջիւններով լեցուն: Երբ անօթենար, թեւը կ'երկնցնէր եւ իրեն մօս գալարեաց վրայ ճգմուած թուզ մը կամ աղամաթուզ մը կ'առնէր: բայց երբ պէտք ըլլար ստքի ելնել եւ ծառին վրայէն պտուզ մը փրցնել, անօթութենէ պիտի մեռնէր: Ուստի ծառին վրայ թուզերը կը փատուէին, եւ պղտիկ թուզունները կ'ուտէին:

Այս ծայրայեղ ծուլութիւնը Սիտի Լաքտար իւր երկրին մէջ ժողովրդական

ըրած էր: Սուրբի մը չափ կը մեծարէին զայն, իւր փոքր պարտիզին առջեւէն անցած ատեննին, քաղաքին կիներն իրենց ջարիները կամաց կը քալեցինին ու ցած ձայնով կը խօսակցէին իրենց սպիտակի վերիմակներուն տակ: Էրիկ մորդիկ երկիւզածութեամբ խոնարհութիւն կ'ընէին. և ամեն օր գըպտոցին ազատ եղած ատեննին, գծաւոր կերպատէ բաձկոններ հագած ու կարմիր գտակներ դրած պղտիկ անառակներ կը լեցուէին պարտէզին պատերուն վրայ և կը փորձէին ծոյլը նեղացնել, անոր անունը առաջ, խնդարով, աղմուկ հանելով, նարնջի կեղեւներ նետերով անոր:

Ի զ'ւր: Տեղին անգամ չէր երերար ծոյլը, Մերթ ընդ մերթ խոտին մէջէն իւր ձայնը կը լսէին՝ « Հիմա ոտքի կ'ելնեմ մերելնիդ կ'անիծեմ: » Բայց ոտքի ելած չ'ունէր երբեք:

Օրին մէկը, այդ պղտիկ ըստ զներէն մին, այսպէս ծոյլին հետ ինկած ատեն, — Կարծես թէ շնորհք մ'իջաւ իւր վըրայ, — յանկարծ սէր մ'զգաց այդ հորիզոնական կեանքին, և առտու մըյայտնեց իւր հօրը թէ ալ միտաք չունէր դըրաց երթալու և թէ ծոյլըլլալ կ'ուզէր.

— Ծոյլ, գո՞ւն... ըստ հայրը, որ ծխափողի խողովակներ կը շինէր, և որ, մեղուի պէս ժիր, աքըրին երգած ատենը իւր գործին կը վազէր: Դո՞ւն, ծոյլ... ո՞ւրկէ հանեցիր սպիկա:

— Այս, հօյրիկ, կ'ուզեմ ծոյլ մը ըլլու, Սիտի Լաքտարին նման:

— Զէ՛, չէ՛, մանչս: Հօրդ պէս ծխափող պիտի շինես, կամ հօրեզրօդ պէս ատենագործ պիտի ըլլաս, բոյց ծոյլ թող պիտի շտամ որ ըլլաս... Ծո՛ւտ, գնա՛ գպրոցդ, ապա թէ ոչ ոս կեռասենիէ գաւազնը վրագ կը կոտրտեմ: Հա՛ նայիմ, չուտ ըրէ:

Գաւողանը տեսածին պէս, տղան ալ չպնդեց և այնպէս մը կեղծեց որպէս թէ համազուած էր. բայց գլորոց երթալու տեղ, մաւրիտանական շուկայ մը մտաւ, վաճառականի մը խանութին առջեւ կծկուեցաւ, զմիւնիական գորգերու երկու դէզերու մէջաւով, և հոն մնաց պարտզզ օրը, կանակին վրայ պառկած, նայելով մաւրիտանական կանթեղներուն, կապոյտ չուխոյէ քառկներուն, ոսկի լանջապանակներ ունեցով զգեստաներուն, որոնք արեւուն կը փայլէին, ու ծծելով վարդի հիւթի սըրուակներուն և տաքսուկ պուսնուզներուն թափանցիկ հոտք : Ա՛լ այնուհետեւ գլորոց երթալու տեղ հոդ կ'երթար ամեն. օր :

Հայրը գործը իմացաւ քանի մը օրէն. բայց պարապ անզը պօռաց, կանչեց, Ասուուծոյ անունը վկայ կոչեց, իւր խանութին բոլոր կեռասենիէ գաւազանները ազուն վրայ փարձեց, օգուտ չըրաւ. միշտ կը պնդէր տղան « Ծոյլ ըլլալ կ'ուզեմ . . . ծոյլ ըլլալ կ'ուզեմ », և միշտ անկիւն մը պառկած կը գտնէին զայն ».

Ս. Ակսիւներէն ձանձրանալով, և եղբօրը գիշեանագսպին խորհուրդ հարցնելով, Հայրը վերջապէս որոշումը տըւաւ :

— Մարիկ ըրէ, ըստ տղուն, քանի որ անարտաւ ծոյլ ըլլալ կ'ուզեմ, քեզ Լաքտարին պիտի տանիմ, թող քննութենէ մը անցնէ քեզ, ու թէ որ իրաւցնէ յարմարութիւններ ունիս իւր արհեստին, պիտի խնդրեմ որ զքեզ իրբեաչիքրոտ. իր քով պահէ :

— Ս. յդ գործիս կուգայ, պատասխանեց տղան :

— Եւ հետեւեալ օրն իսկ, երկուքն ալ գլուխնին ածիլուած ու անուշ հոտեր

քուուած, գային իր պկտիկ պարտիզին մէջ ծոյլը գտան :

Դուռը միշտ բաց էր : Մերինները ներս մտան առանց զարնելու, բայց որովհետեւ խոտերը շատ խիս ու շատ բարձրացած էին, բաւական գժուարութիւն կրեցին պարտիզին տէրը գտնելու: Վերջապէս նշմարեցին թզենիներուն տակ պառկած, պկտիկ թռչուններով ու անթիւ տունկերով շրջապատուած, դեղին ցնցոտիներու ծրագր մը, որ զիրենք մը մւտլով ընդունեցաւ :

— Տէրը հետդ ըլլայ, Սիտի Լաքտար, ըստ հայրը խոնարհութիւն ընելով, ձեռք կուրծքին վրայ դրած: Տղան կը փափաքի անպատճառ ծոյլ ըլլալ. բերի զայն քեզի որ քննես, ու նայիս որ այդ բանին կոչում ունի՞ Եթէ ունի՞ կազմչեմ որ զայն քովդ աշակերտ առնես. միտք եղածը կը վճարեմ ես :

Սիտի Լաքտար, առանց պատասխան առլու, նշան ըրաւ իւր քովը, խոտին վրան նոտին: Հայրը նատաւ, տղան պառկեցաւ. ասիկա բարի նշան մ'էր արդէն: Յետոյ երեքն ալիրարու նայիլ սկսան :

Ճիշդ կէս օր էր, օգը սաստիկ տաք: Ամբողջ պարտէ զը կարծես կը քննար: Հան ալիրալ լուսթիւնը կը վրդովիչին միայն վայրի մոշայներն որոց պատիճը կը ճաթէր արեւուն դէմը, առուներն որոնք խոտերուն տակ կը կարկաչէին և թմրած թռչուններն որք տերեներուն մէջ կը թռչուտին բացւով գոցւով հոդմահարի մ'ալմուկն հանելով: Երբեմն երբեմն շատ հասունցած թռչով մը կը փրթէր ու ոստէ ոստ կը գլորէր: Այն տան, Սիտի Լաքտար ձեռքը կ'երկընցնէր և հոգնած կերպարանքով մը, պտուղը մինչեւ բերանը կը տանէր: Տըղան այս նեղութիւնն ալ յանձն չէր

առնէր : Ամենէն աղւոր թուզերն իւր քով կ'իյնային , և ինք գլուխն անգամ անդին չէր գարձնէր , վարպետն աչքին ծայրով այս գեղեցիկ անհոգութիւնը կը դիտէր . սակայն բերանը չէր բանար :

Ժամ մը , երկու ժամ այսպէս անցան : Խեղճ ծխափող շինողը կը սկսէր այս քննութիւնը շատ երկայն գտնել : Բայց չէր համարձակիր րան մ'լսել , և հոն կը կենար , անշարժ , տկնկառայց , մէկ սրունքը միւսին վրայ գրած , ինքն ալ կրելով ազգեցութիւնն այն ծուլութեան մթնոլորտին որ պարտիզին տաքութեան մէջ կը ծածանէր , եփած նարնջի և տղամաթուզի անորոշ հստով մը :

Յանկարծ խոչոր թուզ մը փրթաւ ծառէն և եկաւ տղւն այտին վրայ ինկաւ : Աղուո՞ր թուզ , իրաւո՞ր , վարդի պէս թարմ , շաքարի պէս անուչ , մեղրի խորիսի մը նմոն հստաւէտ : Զայն բերանը գնելու համար , տղան մատովը պէտք էր որ հրէր միայն . բայց մեծ հոգնութիւն մը կը թուէր ասիկա իրեն , ու կը կենար այսպէս , անշարժ , այդպատուղը իր այտին վրայ : Վերջապէս , փորձութիւնը շատ զօրաւոր եղաւ . աչքովը հօրը նշան ըրտւ ու մարած ձայնով մը զայն կանչեց :

— Հայրիկ , ըստւ , հայրիկ . . . սա թուզը բերանո դիր :

Այս խօսքին վրայ , Սիրի Լաքաւար որ ձեռքը թուզ մը բռնած էր նետեց և բարիութեամբ հօրը գառնալով :

« Աս տղան ինձի աշկե՞րտ ընելու րերիք , Ան է իմ վարպետս : Ա՛ն է որ ինձի դաս սիրտի տայն :

Եետոյ , ծունք գնելով , երկրպագութիւնը ըրտւ այն տղուն տաջեւ որ գեռ պառկած էր , և ըստւ անոր :

« Կողջունէմ զքեզ , ով հայրդ ծուլութեան . . . »

ԱՅՖՈՒՍ ՏՕՏԵՐ

ԹԱՊԵԳԻ.

ՄՐԴԱԿ ԶՈՒԱՆԵԱՆ

ԻՆՔՆԱՀԱԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԲ

Կախարդի աշակերտ մը , որուն ձակտին վրայ բնութիւնը յիշողութեան կը նիքը գրոշմած չէր , իւր տիրոջ մի քանի մոգական բառեր մրմնչելը լսած էր , որոյ միջոցաւ նա իրեն կը ծառայեցնէր աւելի կոթ մը : Աշկերտը զանոնք լսւ մը միուքը կը պահէ և կը հրամայէ աւելին որ երթայ ջուր բերէ գետէն տաւնը լուալու համար : Աւելը թեթև ուստում մը կ'ընէ , կը մեկնի , կը վերագատնայ և ահա ջրով լի դոյլ մը կը բերէ , յետոյ ուրիշ մը , երրորդ մը և այսպէս շարունակ առանց դադրելու : Մեր յիմար երիտասարդը կ'ուզէ զայն կեցունել . բայց մոռցած է այն խօսքերը զոր պէտք էր գործածել կեցնելու համար : Աւելի կոթը , հաւատարիմ իւր պաշտօնին , միշտ գետը կ'երթայ և անկէ դոյլերը ջրով կը լեցնէ , որոնցմով կը ջրէ առունը : Աշկերտը կը վախնայ որ իւր աէրն զինքը մօտակայ քաղաքին գատարանին առջեւ չհանէ , կամ մանաւանդ իւր կռնակն իւր յիմարական յանձնապատանութիւնը քիչ մը սուզ չվճարէ (ծեծ ուտէ) . կը բարկանայ եւ նզովելով անսասա աւելը , աշակերտը կ'աղաղակէ . « Տունէն գուրս ելիր եւ մանաւանդ այլ ևս մի՛ գար , ապա թէ ոչ . . . » Զուր սպառնալիք . զի նորէն ձամբրոդութիւնք կ'սկսին , ջրի դոյլերը կը շարունակեն : Աշակերտը զայրացած , տապար մի կտոնէ և աւելի կոթը երկուքի կը բաժնէ : այն ատեն գաւազանին երկու կտորները փոխանակ մէկի երկու սպառաւորներ կ'ըլլան , կ'երթան երկու դոյլ ջուր կը բերեն գետակէն և զմիմեամբք ելանելով կը հեղուն տան յարկերուն մէջ , առաւել եռանդեամբ քան դատաւոր մը որ դատ պիտի տեսնէ :

Սշակերտը ի զուր հայոցութիւններ
կ'ընէ իւր ապուշ գուշաղաններուն , զի
նոքա կը գործեն անդադար , այնպէս
որ տունը կորսուէր լմնար , եթէ տէրը

ՀԱԻՍ.ՏՈՒԹԻՄ ՇՈՒՆ ՄՀ

1888 տարւոյ մօյիս ամսոյն մէջ , Փա-
րիզու լրագիրներն հիւրնկալցին իրենց



Լիլ յարակի տունին անխունքի վրայ եւ կոկորկի կը խածէ :

Ճիշդ ժամանակին հասնելով չօգնէր նը-
մո , ծաղրելով միանգամայն նորա ծաղ-
րելի ինքնահաւանութիւնը :

Թարգմ. Անշաղեց Վ. Վարդեև
Ա. Միրինանեան լեզ . վարժ.

Էջերուն մէջ վճռաբեկ տաենին ներկա-
յանալի յուղիչ դէսլք մը . յորում ազա-
տարարի դէրն . կը պատկանէր թէո-
նէօլի տեսակին պատկանող շան մը :

Նոյն ամսոյն մէջ, Վէրտիյեաք տնուն սպայ մը, որ Լիօնի պահակ զինուորաց գնդին կը վերաբերէր, արձակուրդ ըստահալով, կուգար տեսնել ի Փարիզ Պրիւնօ ամուսիններն, ոև ներկի գործարանատէրէր, Ուէսթ փողոցին մէջ: Սոյն վերջինք դայն տղայ հասակէն ի վեր կը ճանչնային և միշտ հաճութեամբ կը հիւրնկալէին:

Ամուսնոյն բացակայութենէ օգուտ քաղելով Վէրտիյեաք, որ իր գոլ չատ անդամներ դատապարտուած էր, իւր տիրուհւոյն վրայ յարձակեցաւ, և կը պատրաստուէր վիզը բռնելով խեղդել զայն, լաւագոյնս կողովտելու համար սենեակն, երբ տիկնոջ արձակած սոսկման ճիշերէն, տանը պահուպան չունը զգալով վատնգն, որու ենթարկուած էր իւր սիրելի տիրուհւին, իւր կարդին յարձակեցաւ ոճրագործին վրայ արգիլելով ամէն ինչ:

Վէրտիյեաք Յատիսուեցաւ թողուշ տարաբազդ կինն և մեկնիլ...: Յետ բազմաթիւ խուզարկութեանց ձերբակալուեցաւ իր մարդասպան, Աչնի եղեռնադատ ատենին առջեւ: Մարդասպանը ութամեայ չղթայակաս աշխատութեան դատապարտուեցաւ:

Տիկին Պրիւնօ ամենայն հիւրասիրութեամբ սկատուած էր Վէրտիյեաքի այցելութիւնն, որ նախորդ օրն իրեն հետ ճաշած էր: Մինչդեռ կը խօսէին, կինը խոհանոց գնաց, ուր կը գտնուէր պատին քով անկողին մը: Վէրտիյեաք իսկոյն կ'ելնէ, և իւր զօրաւոր ձեռքերամի կը բռնէ դժբաղդ կինը խեղդելու համար:

Պահապան չունը, Բաթօ անուն, լըսելով տիրուհւոյն աղաղակն, կը յարձակի մոլեգին առիւծու հիման ոճրագործին վրայ և կոկորդէն կը խածնէ:

Սոյն ազատարար չունը երեք տարեկան է, և տիրուհւոյն նկատմամբ անհուն սէր և գորով ունի: Իւր մայրն գեղեցիկ և բարձրահասակ շուն մ'էր: Բազգրաբարոյ է այն անձանց հետ, զորո կը սիրէ և երբեմն չար՝ անձանօթաց հետ:

Ահաւասիկ անսառւն մը՝ որ արժանի է ազատարարի միտալին, դժբաղդի մը կեանքը փրկած լինելուն պատճառաւ: Թարգ.

Մ. Գ. Մօջեան



ՅՈՒՐԳԱՆՔ ԱՌ ԾՆՈՂԸ

Կրտակարանին մօտ, մեծ հայրը քնացած է: Յակոր և լուիզ, իւր թոռները, կը խաղային քանի մը քայլ անդին: Խաղին սատուկութեան միջոցին վերջապէս մոռցան թէ պասլը կը քնանար, և սկըսան ցատքան աղմկայոյզ, այնպէս որ պիտի արթնցունէին զնա:

Իրենց մայրը ներս մտաւ: Անսոց անխոհեմութեանը վրայ զարմացած, կոչեց զանոնք ինխատ նշանով մը և նստեցուց իւր գովլ լուսութեամբ:

Յակոր և լուիզ փորձեցին արդարացնել զինքեանս:

— Ո՞չ գուք, ո՞չ ալ հայրիկն, ըսին, բնաւ չէք քնանար ցերեկին:

— Տղայք, յարեց մայրը, տաենօք ձեր պապն ևս կայտառ և կորովի էր: Այն ժամանակ, ես փոքրիկ աղջիկ մ'էի ձեր հասակաւ, և, առաւօտ ըլլալուն պիտ կը տեսնէի զնա որ կը մեկնէր յաշխատութիւն ինչպէս գուք կը տեսնէք մեկնիլն ձեր հօր: Աշխատութիւնն էր տաղմակալի, բայց նո չէր արտնջեր բընաւ իւր նեղութենէն, վասն զի, ինձ համար էր, եղբարցս համար էր, որ կ'աշխատէր:

Զմեզ սնուցանելու՝ զմեզ նայելու և զմեզ դպրոցը կրթել տալու համար, այսպէս աշխատելով է որ կամաց կամաց կամաց հօրս կորովի հասակը ծուածէ, ինչպէս պիտի ծոփ, ձեզ համար աշխատելով աշխատելով ձեր հօր հասակն որ ուղիղ է այնչափ :

«Բնուանեաց հացը վաստկելու համար յոգնելով է որ՝ ձեր պապուն սրունքները թմրած են, ինչպէս պիտի թմրին ձեր հօր սրունքները. անոր համար է որ իւր մաղերը ձերմկած են, անոր համար է որ իւր ձեռքերը դողդոջուն եղած են, ինչպէս պիտի ձերմկին նաեւ իմ մաղերն, ինչպէս պիտի դողդոջեն իմ ձեռներս, երբ, շատ մէ, գիշերներ ձեր վրայ հսկելով անցնելէ յետոյ, զմեզ մեծցնեմ և զօրացնեմ՝ ինչպէս իմ հայրս զիս մեծցուց :

«Ով զուակիներս, երբ կը դիտեմ ձեր քնացող պապուն դէմքը, իւր ձերմակ մտվերու գեղեցիկ պսակով և պատկառելի խորչոմներովն՝ որք կ'ակօսեն իւր այտեր, կը խորհիմ այն ժամանակուան վրայ, յորում բուլորովին փոքրիկ աղջիկ, կիրակի օրը, նա զիս կը կրէր իւր բազկաց մէջ շրջագայութենէ վերագարձին. Որչա՞փ խնամօք կը տանէր զիս չ'արթընցնելու համար, երբ յոգնած կը քընանայի գլուխս իւր ուսովն վրայ դրած :

«Սիրեցեալ հայր, ննջէ՛ հանգիստ այս ժամուս. կարգն ձեր աղջկանն է հսկել ձեր քնոյն վրայ, և սորգեցնել ձեր թոռներուն յարգա՛նք՝ ձեր սպիտակ մաղերուն : »

Եւ մայրը կամաց մը ելաւ, մօտեցաւ քնացող պապուն, շրթունքները դրաւ ձերունեցն դողդոջուն ձեռքին վրայ :

Յակոր և լուիզ յուղեալ նմա հետեւած էին. եւ երկուքն ալ իրենց կարգին համբուրեցին սիրով և յարդանօք

այս հայրական ձեսքն, որոյ վրայ աշխատութեան ծանր տարիներ փորած էին իրենց հետքը :

Թարգմ.

ԽԱԶԻԿ ՎԵԼՔԵԱՆ

Ա. Լ. Վարդ. Կիրաննոյ



ԳԻՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՅԻ

Ս. Ա. Վարդը կատարելու համար անհրաժեշտ է ունենալ տպակիչ զանդակ մը, պնակ մը, քիչ մը ջուր, քառորդմէճիտիչ մը և լուցիիներ. այս չորս կարեւոր իրերն հետեւեալ խնդրոյն հետաքրքրական լուծումն պիտի տան մեզ: Կառուրդով մը մէնիքիթ, մը ցուցնել:

Կ'առնէք քառորդ մը և կը դնէք զայն պնակի մը մէջ որ պարտի ունենալ քիչ մը ջուր դրամն ծածկելու առաջնան: Առանց ոտքի զանդակաձեւ հաստակ գաւաթ մը կ'առնուք և ներքին մասն լաւ մը լուցիինով տաքցնելնէդ վերջ. կը հստատէք զայն պնակին մէջ գանուող դրամին վրայ: Զուրն տակաւ առ տակու ապակիչ զանդակին մէջ պիտի պիտի բարձրանայ մթնոլորտական ճընշման և տաք օգին պաղելուն ազդեցութեամբն:

Այն ատեն ուշադրութեամբ դիտեցէք հեղանի թին մակերեսն, և պիտի տեսնէք մեծաւ զարմանօք քառորդին ներքեւ մէճիտիչ մը: Մայն հետաքրքրական փորձին մէջ բնագիտական գեղեցիկ լուկպունքներ ծածկեալ կը մնան. ընդգարձակումն օգայ ջերմութեամբ, ջրոյ բարձրացումն գաւաթին մէջ արտաքին մթնոլորտական ճնշման ազդեցութեամբն ցոլացումն. աւասիկ այն այլազան երեւոյթներն որք սոյն զբօսեցուցիչ խաղին մէջ հետզհետէ իրարու կը յա-


Հորդեն՝ տալով ճշմարիտ ուսուցչի մը
ուսումնասիրութեան ընդարձակ հորդի-
զոն մը :

→→→ՅՈՅԵՐ←←

ԶԵՐՄՈՒԹԻՒՆՆ ԵՒ ՄԵՏԱԴՔ

Զերմութիւնն ամէն մարմնոց մէջ մի-
և նոյն ասափանաւ ներս չթափանցեր :

ծայրով գրչակալ մը , կէս թերթ գրի
թուղթ փակցուցէք նորա վրայ , այն-
պէս որ թղթին կէսը շօշափէ փայտն ,
իսկ միւս կէսը՝ մետաղը : Թուղթին ար-
տաքին մակերեսը տաքցուցէք ալքօօլի
կանթեզի մը միջոցաւ : Պիտի տեսնէք
որ փայտին վրայ փակցուած թղթին
մասը պիտի սևնայ և միանգամացն պի-
տի ածխանայ , իսկ մետաղին վրայ գլու-



Կաւ հազորդիչ են այն մարմիններն , ո-
րոց մէջ խիստ շատ կը մտնէ ջերմու-
թիւնը , ինչպէս մետաղն : Իսկ վաս հա-
զորդիչ՝ այն մարմիններն , որք այնքան
շուտ և գրեթէ բնաւ չ'են փոխանցեր
իրենց մասնկանց ջերմութիւնն , որպէս
փայտն : Սոյն վերջին սկզբան վրայ ա-
հաւասիկ հետաքրքրական փորձ մը , որ
կրնայ դիւրաւ գործադրութիւն :

Առէ՛ք փայտէ կոլթով և մետաղեայ

նուով մասը սպիտակ և տնեղծ պիտի
մնայ : Փայտն՝ ինչպէս ըոինք , ջերմու-
թեան վաս հազորդիչ է , ուստի եւ
թուղթը կ'ածխանայ , ընդհակառակին
մետաղն՝ լու հազորդիչ է և թուղթը
քիչ կը տաքնայ :

Մ. Գ. ՄՈԶԵԱՆ

→→→ՅՈՅԵՐ←←

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՀԻՒՍԽՍԹԻՒՆ Ի ԵԼԵՅՆ

ԵՐԿԻՐ ՖՐԱՆՍՈՒՍ ԺՈԳԵՖԻ

ԵՒ

Ծ Ա Վ. Ն Ա Բ - Զ Է Մ Պ Լ Ա Ի

—

ԳԼՈՒԽ Գ.

Հումկոնին վրայ , և սակայն մթութիւնը ամիսողջովին չ'էր նուազէր , և այս արդ ովնքը էր այն հեռաւորութեան որ Թէկիքօֆի և Հիւսիսային բեւեռախն մէջ կը գտնուէիր : Քանզի Բաեէու գնդապետէն առաջ , գեւս ոչ մի նաւորդ կրցած էր այդքան յառաջանալ հիւսիսային ծովոց



Նուազումն աղջանեցոց . — Կրկին երեւան արեգական . — Դարուն . — Ամառ

— Փրկութեան փոխձեր :

(Դարունակուրին 7 թիւին)

Բեւեռային գիշերը կը մերձենար իւր վախճանին և արեգակն կ'սկսէր ծագել

մէջ . Հինգ տմիսներէ յետէ , հողմոց ե հսանաց կրկնակի ազդեցութեան ներքեւ , տարաբաղդ նաւը բեւեռային Ովկէանու վրայ 650 քիլոմէթր ընթացած էր , և ոչինչ զգալի ընել կուտար մօտալուտ բարւոքում մը :

« Յունուար 10, միջօրէին , հարաւա-

կողմը կը նշմարուէր լոյս մը : ինն օր վերջ , առաւօտեան ժամը 11ին հորիզոնն կր գունտորուէր կարմրէկէ լոյս . սով մը . հազիւ նշմարելի արշալցս մը . որ օրըստօրէ պայծտուացաւ և ամսոյն վերջերն , զմեզ բոլորովին լուսաւորեց ։

Այդ նորածին լոյսը լաւագոյնս կը ճանչցնէր ուղեւորաց այն քառոսն որ կը շրջալատէր զիրենք : Հսկայական սառնակոյտեր կը կանգնէին նաւուն շուրջը , որոնցմէ մի քանի քայլ հեռի , հազիւ տեսանելի կը լինէին կայմերուն բարձունքը . ջրոյ մակերեսէն 2-3 մէթր վեր բարձրացած . շոգենաւն իրարու վրայ կուտակեալ սառերու մի հսկայւրան վրայ կը հանգչէր :

Յունուարի առաջին տասն եւ հինգ աւուրց միջոցին , բարեխսառնութիւնն էր 37⁰ , երեք անգամ մնդիկն օդոյն ազդեցութեամբը սառեցաւ : Օդին ևս նոյն ազդեցութիւնն ունեցաւ , ակքօօլն միայն հեղուկ վիճակի մէջ մնաց :

Յունուար 12ին , վիթիսարի արջ մը , գրեթէ Զ ու կէս մէթր երկայնութեամբ նաւուն մերձակայքը . մոլորած լինելով : հրացանի բանուեցաւ , թէպէտ ծանրապէս վիրաւորեալ , և սակայն կրցաւ փախչիլ :

Նմանօրինակ որսորդութիւն մ'որ տեղի ունեցաւ Յունուար 30ին , ցուցուց մեզ տխուր . անձնութիւնն օրինակ մը :

« Երեկայեան ժամը 10ին , կ'ըսէ Բաեէու գնդապէտ , խորին մթութեան մը մէջ արջ մը մտաւ մեր նաւն և վագրի ուժգնութեամբ մը յարձակեցաւ Սումպու շան վրայ : Վերջինն ըստ բնականի ճարտար , պաշտամնեց ինքզինքն և իր հաշիւններն առ ինքն ձգեցին Քոիչ մեքենավարն՝ որ պահպանութիւն կ'ընէր և որ հրացանի հարուածով մը վիրաւորեց անասունն :

« Աղետալի աղմուկէն ամենքս վեր վազեցինք , կամուրջին վրայ , և այն ատեն սկսաւ , մթին գիշերոյն մէջ , ձիւներու տհագին կոյտի մը ներքեւ ահաւոր հալոնում մը . որովհետեւ արջը փախած էր , և Մարօնին չունն , առաւել արիստօրամ՝ քան խոհեմ , եաեւէն վազած էր :

« Անխոհեմութիւն էր տնասնոյն հետեւիլ այնպիսի ժամանակի մը մէջ , յորում մթութիւնն տիրած էր ամենուրեք և ճանապարհն ծածկուած ձեանց ահել կոյտերով , որոյ ներքեւ աներեւոյթ կը լինէին մահաստուէր անդունդներ , սատարաստ կլանելու զմեզ : Առառանձին կի վէնսան Բալմէզ անուն նաւաստոյն հետ : Ա՛լ ոչինչ կը աեսնէինք և կը նշմարէինք : Մերթ ընդ մերթ սրտացոյզ ճիչէր կը հասնէին մինչեւ մեր ականջն :

« Յառաջացանք խարխասիելով աղջամըզոյ մէջն և նշմարեցինք մեր կանթեզին ազօտ լուսովի խեղճ Մարօնինն գետինի վրայ տարածեալ , մի քիչ հեռի ի նամանէ արջն , և անոր քով Սումպուն որ հրէին ուաքը կը խոծնէր ամէն անգամ որ նա շարժում մընէր :

« Անտարակոյս Մարօնինն , հակառակ իւր կորովութեան , զոհ գնացած էր արջին յարձակմանց :

« Վայրկեան միսկ ոկտափ չէր կորովոցինել ազատելու համար խեղճ շունն , և սակայն մենք չէինք գիտեր ուր ըլլալիս , որավիշետեւ այնքան մութ էր որ մինչեւ իսկ հրացանին ծայրը չէինք նշմարէր : Նոր երեսոյթ մը . . արջն սկըսաւ իրեն հետ ընդ քարշ ածել Մարօնինն , և հողմն մարեց խորյն մեր լսապերին լոյսը :

« Ի՞նչ պէտք էր ընել : Տարտբազդ կենդանւոյն յուղիչ աղաղակներն կը

լոէնք, ոյլ ևս միջոց չկար օգնելու նմա, և կը մնար մեզ վերադառնալ ինաւ:

« Յաջորդ օրն, մթնոլորտն ըստ բաւականին պայծառ լինելով՝ Պրօց գընդապետն, Թիուոլցիք և ես, դուրս ելանք ի խնդիր գժբաղդ շան, հազիւթէ դուրս ելած էլնք նաւէն, և ահա նախորդ աւուր երեսոյթները սկսաւ վերստին և երկնակատմարը մթագնեցու:

« Մեր ամէն մէկ քայլին, կ'իյնույինք և կ'ելնէինք և շուտով ծած կուեցանք ձեան և սառոյցի բարակ խաւով մը:

« Յետ գժուարին քայլերու, գտանք արեան բիծ մը, որուն սկսաւ հետեւիլ Սումապու, հաջելով մեր առջեւէն, մինչդեռ Ժիլիս շունն խոհեմարար մեր քովէն կ'ընթանար: Կէս մզոնէ վերջ, Սումապու ոգեւորեալ վեր սնկուեցաւ և սկսաւ հաջել: Վերջապէս կանգ առաւ սառի մը քով և կրկնապատկելով իւր հաջիւններն, բան մը կ'ուզէր հասկցընել մեզ:

« Ո՛չ ևս տարակայս. արջն այդ ապաւէնին ետեւ պահուած էր և հօն Մարօնին գտած էր իր աղետալի մահն: Արագաբար յանուացանք, պատրաստ պարզելու մեր հրացաններն. երբ սառնակայտերէն քսան քայլ հեռի էինք, արջ մը որ փիրաւորեալ կ'երեէր, դուրս ելաւ պատսղարանին:

« Հրացանի բազմաթիւ. դնդակներ մեկնեցան, անսասունն գետին տառապալեցաւ, յետոյ գժուարութեամբ ելնելով, քանզի ողնաշարն կոտրած էր, սկսաւ շանաձկան մը նման առջեւի թաթերուն վրայ քայլել, ձեանց կոյտերէն հեռանալու և ազատութեան մի նոր աստւէն գտնելու յուսով:

« Հրացանի երկու պայթուցիկ հարուածներէ վերջ, մեր առջեւ մեռած

գետին / նկատ : Մարօնինի մահուան վրէ մը լուծած էինք, որոյ գիտին գըտանք ոյդ աղետարեր վայրին մերձակայքն :

« Տարաբաղդ շունն կանակին վրաց որաւկուծ էր, գլուխը ձեանց մէջ ծածկուած, որովայնն բաց և աղիքները մեծ մասամբ կերուած: Իր քով կը տեսնըւէր ձեան մէջ մի խոր փոս. հոն ամբողջ գիշեր արջն պատ կած էր, առանց աղմկան իր զոհին մօտ: Հրէշին երկայնութիւնն էր 2 մէթր. նաւաստիք եկան արկածավոյրն, մարմինն կտրեւով մաս առ մաս աեւզափոխելու ի նաւ: »

Փեար. Ան, ջերմաչափն զէրօյէն վար 1⁰, 25 կը ցուցնէր. ցուրտերն սկսան, և բարեխապանութեան միջին տատիճանն զէրօյէն վար 35⁰ ցուցուց: Ցուքնջեան պայծառութիւնը կ'աւելնար, և փետր 35⁰ սկսեալ, առաւօտեան ժամը 10ին կարելի էր կտրուալ ջերմաչափին թուանշանները առանց կանթեզի:

Ա.Ան անգամ որ ցուրտը կ'աւելնար և սառնակոյտք կը բազմանային, հոսանաց աղդեցութիւնն եւս զգալապէս կը փոխաւէր և Թէկէրօֆ որ մինչ ցայն վար դէս յարեւելս ուղղութիւն մ'ունէր, փետրվարի մէջ, հիւսիսային արեւմըտեան ուղղութիւն մ'ունեցաւ, որով երկրանոյզ ուղեւորք յոյս ունէին Ժիւմիսի հոչակաւոր երկրին մերձենալու:

Կարծելով թէ՝ ամրան եղանակին մէջ սառոյցներէն ումանք քակուելով ահեղիսաւերէն, կրնային ուղղուիլ դէսի հարաւակովմն, ուսափ և շոգենաւուն շուրջը դրին ամրապինդ գոցուած շիշեր, պարունակելով իրենց արկածալից նաւարկութեան հետաքրքրական պատմութիւնն:

Մ Ե Ր Ո Ւ Կ Ն



ահասարսուո խաւար պատէր Բերդենէմ,
Անիծէր նա՝ նակատզիր իւր դլժիսնմ.
Հըրեայ ազգին օրերն էին զիշեր սեսու
Ե՞ր արդիօ ձան մ յերկնից զոչէր. « Ո՞հ , ալ բառ ,
Թող փարատին ամսվ նըսեմ » :

Ահա լոյս մի ուղայ երկնից ի կամար ,
Պայծառագյի աւտեղաց մէջ անհամար ,
Խորհրդանոր ապագային աւետոյ
Որ փարատէր ցաւոց երկրէն մնուալ բոլ ,
Տառապելոյի քարեար :

‘Նուաղեալ աչօք վեր նայեցաւ ծերունին ,
Ծերն այն’ որոյ ցայն վայր կապեալ էր հոգին ,
Ասաց . այդ է լոյս այն Փրկչին խոսսացեալ ,
Թէ ժամ է իւր նուշէլ շիրմին մէջ մընուալ ,
Զարթնուլ փառօք երկնային :

Ծերունեյն կեանքն էր մի կանքեղ իւղապառ
Եւ կամ նրման էր մորենւոյն բնցալառ .
իւր տաճարին քաղուած ի խոր միայնակ ,
Հսպասէր նա յուսով Փրկչին երկնառւաք .
Մինայր խոհուն անբարբառ :

Իւր երազոց մէջ գայր ժպտուն Մեսիան ,
Դիմօք մանկան , հագած լրտոյ պատմունան ,
« Բարի՛ ծերուկ , ասէր , առ ի՞նչ զիս խնդրես ,
« Թող վայելեմ երկնից փառերն լիսպէս ,
« Հրեուիմ կենօք աննրման :

« Յերկնից պանդուլս երբալ յաշխարն աղեսից ,
« Ուր փոււեր են զարդ նակատուն իմ ամբիծ ,
« Ուր տառապանք անկետալ մարդոյն ի կանգնում ,
« Կըրեմ , աւա՛ղ , եւ արտասուք անդ հեղում .
« Քանի՞ն կեանք ցաւալից :

« Մառախլապատ ահա տեսնեմ Գողգորա ,
 « Ինձ ի համբոյր ահա մատչի սեւ Յուդա ,
 « Մահու բաժակ տան ինձ լեղեաւ բացախաւ ,
 « Զարզործի նըման առնեն կենազրաւ ,
 « Թո՞ղ զիս , ծերուկ , ինձ զըրա' » :

Եւ զարբոյր ծերն լիւատակօֆ աղեկէզ ,
 Յուզեան էր սիրսն իւր իրեւ ծով փրփրադէզ ,
 Գոչէր Մեսիա՝ արհաւրաց մէջ ընկրտած ,
 Գոչէր առ Տէր պաղատելով ձեռնամած ,
 Կը հեծեծէր դառնապէս :

Կարծէս ծերուկն հիէ մարդկոյքեան բիւր վերժեր
 Ըզգայր յանձին , դառըն ցաւօֆ կեղեցէր .
 Սակայն յուսայր , աշերն յառած յապազայն
 Յուսա՛յր , ուսի յաղըէր ցաւոց ամենայն ,
 Որպիսի՛ յոյս զէր ի վեր :

Յուսա՛յր , այո՛ , երէ օր մի բարեբախս
 Փոխէր Փրկիչն ցաւոց աշխարհն ի դրախս ,
 Ճշմարտուքին կանգնէր անման յաղթանակ
 Եւ ծառալէր սէրն իրեւ լոյս անապակ
 Յերկիր անվիշ եւ անախս :

Եւ հուսկ ուրեմն ծագեցաւ օրն անմռուաց
 Տեսաւ Փրկիչն , բնեոյց մանկիկ լուսազգեաց ,
 Գրկեց լզնաւ համբուրելով կարողին .
 Այսպէս ապս պաղատեցաւ ի յերկին ,
 « Արձակէ՛ զիս , ո՞վ Ասուած » :

Ա . գ .



ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՔ

Սերաստիոյ առաջնորդ Գեր. Պետրոս
Սրբազնն տեղւոյն ազգային վարժարա-
պանին, և բնիկ Խարբերդցի Մեծ. Սար-
գիս է Փէնակ Յավշաննէսեան, Խարբեր-
դու ազգ. վարժարանի աղքատիկ սա-
նուց մէկ մէկ օրինակ Մատիկ Մանկանց
նուիրեցին:

Ի դիմաց աղքատիկ սանուց, մեր
խորին չնորհակալութիւնն կը յայտնենք
ազնուախոհ նուիրատուաց:

ՄԱՆԿԱԿԱՆ ԶՈՒՄՈՃԱԼԻՔ

Պետրոս խոհանոցը կը մտնէ:

— Խոհարարուհիս, կրնա՞ս լեզուդ
ինձ ցուցնել:

— Զարաձճի, ի՞նչ պիտի ընես լե-
զուս:

— Մայրիկս անցեալ օր կ'ըսէր թէ՝
մեր խոհարարուհին օձի լեզու մ'ունի.
Ես ալ կ'ուզեմ տեսնել թէ՝ այդպի՞ս է:

Մայրը նամակ մը կը յանձնէ փոքրիկ
Յավշաննէսին որպէս դի տալահովագրէ
զայն:

Տղեկը տուն կը վերադադնայ.

— Նամակը տուփը նետեցի՞ր, կ'ըսէ
մայրը:

— Այս մայրիկ, երկու դահեկանուզ
մէկտեղ:

Կօշկակար մը, որ խմելու յօսի սովո-
րութիւնն ունէր, Ամերիկա կը գաղթէ
բաղդ վնասելու համար: Հավու նաւա-
հանգիստը հասած ժամանակ, իւր կնոջ
կը հեռագրէ հետեւեալ տողերը.

— Այս երեկոյ 500 տակաւաչափի
նաւով մը ճամբայ ելայ:

Կինը կը պատասխանէ:

— Եթէ ճամբան երկայն է, չպիտի
բաւէ քեզ:

Հայկանոյշ շատ կը սիրէ շաքարը եւ
ամէն անգամ որ հանգարտ կենայ, մայ-
րը իրեն շաքարի կտոր մը կուտայ:

Օր մը սեղանին վրայ հօրմէն կ'իմա-
նայ որ շաքարին զինը պիտի աւելնայ:

— ԱՇ, հայրիկ, կը գոչէ անմիջա-
պէս, հիմակուընէ ինձ քանի մը կտոր
շաքար գնէ՝ գինը չ'աւելցած:

09.ՏԱԿԱՐ ԶԲՈՍԱՆՔ

Գեր մարդոց տարեգարձն. — Ամերի-
կայի մէջ գեր մարդոց ընկերութիւն մը
կայ և ամէն տարի այդ ընկերութեան
անգամներն կը միանան հանդէս մը կա-
տարելու: Տարեկան հանդէսը այս ան-
գամ Պահիքութիւն մէջ տեղի ունեցած
է: Հրաւիրեալք թուով քառասուն և ե-
րեք եզած են. իւրաքանչիւրը կը ներ-
կայացնէր 300 ական լիտրի ծանրու-
թիւն մը, ամիսով հրաւիրելոց ծան-
րութիւնն 44 000 լիտրի հաւասարելով:
Ճաշէն տաւած, նախագահի մը ընարու-
թեամբ զբաղած են. նախագահի կար-
գուած է Մոթ. Լօքվուա, 325 լիտր
ծանրութեամբ, որու տրուած է հակաց
զաւագան մը, խորհրդանշան գիրու-
թեամբ: Նախագահը պարտաւորած է
այժմ ոսվորականէն աւելի գիրնալ իւր
պաշտօնը ու լիշի մը չյանձնրլու համար:

Առուեստի նաշակը շուներուն նամար.
— Շուներն ես գեղեցկին զգացումը և
արուեստին ճաշակը ունին: Հետեւեալ
սպասմաւթիւնը ընթերցող մը կը զրկէ
գիտական թերթի մը՝ զոր կ'արտատը-
պէնք: « Ճամբորդութեան մը ժամա-

նակ, դիտող և հանձարեղ չնիկ մը մեր հետը տարած էինք. ամարանոցին սրահին մէջ ուր կը բնակէինք, կը գտնըւէր պատկեր մը, ուր ներկայացուած էին ձիւոր մը և մի քանի որսական շուներ: Պատկերը տախտակամածէն 8-10 հարիւրերորդամէթի լարձրութեամբ վեր էր: Շնիկը պատկերին կողմը քնացած լինելով, արթնցած միջոցին դիտուած կը տեսնէ զայն. աթոռի մը վրան կը ցատկէ, ուշի ուշով կը դիտէ միայն պատկերին մէջ ներկայացուած շուները և կ'սկսի քթովն հասուտել զանոնք և պոչը երեցնել: Այն օրուընէ հետէ միշտ կը դիտէ պատկերը առանց ուշադրութիւն նույիրելու մնացեալ մասսերուն: Հաւանական է թէ ճանչցած է նկարին մէջ գծուած մասերուն շուն լինելը որոյ ապացոցն կրնայ նկատուիլ իւր յուղումն:

Սառէ պախտը Փարփզու մէջ: — Փորիզու ժողովրդեան համար, ձմրան գեղեցիկ հրապարակներէն մին է Բէսկօլի զիոլոցին սասէ պալատը: Տրամադիճն 52 մէթի և ընդարձակութիւնը 2200 մէթի բառուակուսի: Այդ շրջանակաձև հրապարակին ներքե շրջան կ'ընեն 14 օճապայտ երկամիէ խոզվակներ իւրաքանչիւրն 1,100 մէթի երկայնութեամբ: Այդ բոլորակաձև կրկէսը ջրով լի է, որոյ մօտ կը գտնուի մեքենացից սրահն: Հան են պալութիւն յաւոջ բերող մեքենայներն: Մասնաւոր մեքենաներու մէջ ամօնիսան ջրով կը հեղուկնայ, ուսկից հեղուկ վիճակի մէջ կ'անցնի խոզվակներուն յորս կ'ստանայ իւր կազային վիճակն և այդ վիճակի փոփոխման միջոցին յառաջ կը բերէ զերոյէն վոր 30 առափճան պաղսութիւն: Խոզվակաց շուրջը և ամէն կողմը գըտնուող ջրոյ ընդարձակ տարածութիւնը

կը սառի և այդ սառած դաշտին վրաց այցելուք չմուշկներով կ'զրօնուն: Մեքենայք մէկ ժամուան մէջ կը յաջողին 300 — 500 և մինչեւ 1000 քիլոկրոս սառ գոյացնել:

Մ. Գ. ՄՈԶԵՆ

→→→ 2000 ←←←

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՍՈՒԼ

Ա. Մ Ս Ա. Թ Ե Բ Թ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՕՐԻ ՏԱՐԻ

ԽԱԲԱԳԻՐ-ՑԽՈՐԵՆ Մ. ՄԱՍՈՒԵԱՆ

Պօլոն և գտւառներէն լաժանորդ գրուիլ ցանկացողք պէտք է դիմեն առնեան Կ. Պէր Աբեան Կ. Պօլիս, Եսկի Զապրիէ ճատակախ, րիւ 61:

→→→ 000 000 ←←←

ՀԱՆԴԻՍ ԱՄՍՈՐԵԱՅ

Վիէննայի Մխիթարեան Վեր. Հարց խմբագրութեամբ հրատարակուած սոյն հանդիսի մետրվարի թիւն հրատարակուեցաւ:

—————

Տ Ա Ռ Ա Զ

ՄԻԱՄՍԵԱՅ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՀԱՆԴԻՍ

Ա Զ Բ Բ Ի Բ

Մ Ի Ա Մ Ս Ե Ա Յ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՀԱՆԴԻՍ ՄԱՆԿԱԿԱՆ

Սոյն երկու պատկերազարդ հանդէսները կը հրատարակուին ի Թիֆլիս, խմբագրութեամբ Մեծ. Տիգրան Նազարեանցի:



ԳՈՅԱՆԱՀԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՎՐ

ՏՊԱԳՐԻՉ

Ե. Ի.

Փ Ա Ր Ա Գ Ր Ի Չ

Նշան կ. Փլքութեան

Կ. ՊՈԼԻՍ, ԷՍԿԻ ԶՄՊԱԽԵ ՑԱՏՏԵՍԻ

ԹԻՒ 61

Պատիւ ունինք ծանուցանել Մեծ. Հասարակութեան թէ պատրաս ենք սպագրել Հայերէն, Թուրքելն և Թրանսներէն լեզուան նեւիցէ զիրք գեղեցիկ տառերով եւ ընթիր հաւակաւ նաև զաւաներով, յանձնարաւեալ հարասնեկան հրաւիրագիրք, տուսակի, աշխափաք, հաշուեզուցակի, տեղեկագիրք, եւայլի, կը պատ-

բասուին ամենայն հչդութեամբ եւ կանոնաւորութեամբ :

Գիները խիս չափանոր :

—————♦————

ԵԴԻՆ ՏԵՄԵՐՁՊԱՇԵԱՆ

Ա Ն Ձ Ա Կ Ա Ն
ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Հ Ա Ռ Ո

Սրբառանեալ

Ի ՀԱՅԻՒՄ ՄՐՁՈՒԾԿԱԲԱՇՈՒԹԵՅՆ
ՀՈՒՓԽՄԵԱՆՑ ՎԱՐԺԱՐԱՆՑ

—————♦————

Օրբանիօյի

Կը գտնուի մայրաքաղաքիս ամէն գըրավաճառաց քոլ:

ՄԵՐԱԿԱՆ Ա. ՍԱ.ՔԱՅԵԱՆ

ՅԱՍԳՐԻՉ ԵՒ ՀՐԱՄԱԳՐԻՉ ՆՇԱՆ Կ. ԹԵՐՄԵՐԵԱՆ Կ. ՊՈԼԻՍ, ԷԿԵՋ ԶԱԱՐԻՒ. ԲԱՌԱՆԱՐ ՐԻՒ 61